

ՀԱՅ ՎԱՆՈՐԾԻՑ ԹԻՍՄՈՒԽԻՆԻՆ ԵՒ ԶԱՆՔՆ. — ՅՈՅՆ ԵՒ ԱՐԱԲԱՋԻ

ԹԱՐԴՄԱՆՈՒԹԻՒՆՆՔ ԵՒ ԼԵԶՈՒ ԺԱ ԺԱՐԵԲՈՒ.

Թէստէտ նախիընթաց Պրակաց մէջ հաւրեանցինք հայկական վանորդէց բնակչաց ջանքը հայկական ուսմանց, կ'ուզ զեն անմանց վրայ քիչ մ'երկարելու խօսքերնիս, որուն ոչ մայսին իրենք աւանդապահք մերոց մատենից, այլ և իրբե զարգացու ցիշք մատենագրութեան պէտք է ընդունին՝ մէնջ պարտական յարգն ու մեծարանին: Մենք՝ որ յիս այշչափ գարուց կը փայելնք ընթերցմամբ միայն իրենց տառապանօք, երկայն ճանապարհորդութեամբ ու աքնութեամբ քրած երկասիրութիւնքը, յիրափ ապկերաստ եղած կ'ըլլանք այն բարելիշտառակ անձանց վաստակոցը եթէ գէթ սակաւարանիք յանիք չիշատակինք գիրենք, մինչդեռ նորա իրենց գրուածոցը վերջն կամ մէջն կը պատասին ոչ միայն գիրենք, այլ և զընտանիս իրենցնց յիշելու միով նշորմեայիւ կամ այլ աղօթքով:

Այդ երջանիկ ոգիբն ըսւզելով կամ արժանիք չսեպելով իրենց մասց ծննդեամբը պարարել ազգին զաւակները, ուզեր են բարձրագոյն հանձարներով ու գիտուններով ծարափ մոռերն յագեցնել, ողջամիտ աղղիւներու և ոչ պղտորահու առուակներու տանելով:

Կըսուի սովորաբար թէ մարդկային մըլտաց զարգացումը ժամանակաւ կը գործուի, այսպէս նաև մատենագրութեան մը յառաջատութիւնն կամ անկումն ժամանակն օրինաց տակ է. ե. այն ոսկեղինիկ գարուց փայլը ոչ ջանքն ոչ աշխատութիւնք կրնան հետևեալ գայու անցընել կամ ընդհանրացընել. և այն գարերուն անցնելովն կը վերնայ նաև մարդկային ջանքն անոնց հետևելու: Այսպիսի ընթացք մ'առան նաև մեր մատենագրութեան այս ընդապանակ չըջանն. մարեր էր լիզուական յստակութիւնն ու վայելչարանութիւնն. ընդհակառակն կը ծաղկէին զանազան ճնկութը ուսմանց, աւելի փայլուն քերթողական հանձարու հետևողք, պատմագրութեան նախանձաւորք, ճափուածք, աստուածաբարունական գրութեանց, ճափուածք իրենք ու հերքմանց բազուածք, ճափուածք, մեկնութեանց իրենք ու հերքմանց գլուխք յիրեան ելան. իմաստափրութեան գրողքը ու թարգմանողք, երկրաշափութեան ու համարողա-

կան գիտութեանց խորամուտ խորպարկուք կ'երկեն, բժշկութեան, բուսաբանութեան և անասնագրմանութեան անուանի գըրիշք ու զարգացուցիչք, տօմարական ուսմանց կարգագիրք ու նշողքք, միովլրանիւ, ամենայն տեսակ ուսմանց հետամուտք կը յորդեն այս լայնածաւալ պարագայիս մէջ: Այս պարագայիս մէջ է որ հայերէն հանձարն իր գործունէութիւնը սկզբան ցուցընել, ոչ միայն նմանողութեամբք, այլ աւելի ինքնածին երկասիրութեամբք. Դեմութենի ու Պատասխնի բարձրագոյն լեզուի ու գրութեանց ետևէ եղողք կ'երկեն Մագիստրոսում մը ու Ներսէս Լամբրոսոսայի. նոր արիստոտելեան դպրոցի աշակերտողք կ'ելլեն՝ բնակնա գիտեանց վրաց ճառագրողք. բնակնա գիտեանց վրաց ճառագրուածութիւնն իր բրիտանուազգեանց կը համզիսանց բարձրաստիճան բեմից վրայ, ինչպէս երեւենին հինգ վեց գար առաջ յոյն արեւելեան եկեղեցին կը ճոփանար, կաթողիկոսական աթոռն, ինչպէս նաև Գահն արքունական կը ճիսայ իրբե նոր հարսանեաց առագաստը միշտ ի չարծման և յերթեւեկի կան, տօմարհականի իսկ կը սկզբին մատենագրութեանց պարապիլ, որ մինչեւ ցայինժամ անջուր բան մ'էր ի չայսատան. թիշկիք, ճարտարապետք, երկրավաստակ, երկրաշափութիք, պերճախոսք, քերթողք՝ անպական կը յաջորդեն կը բուսնին Հայաստանի բեղիւաւոր հողայն վրայ:

Ահա ացսպիսի փառաւոր շրջան մը կը ներկայանայ մեզ այս ժամանակս, յոյն լատին ու արեւելեան աղբիւրներով յորդ ու գործն, յորոց կ'ըմբկն հայկական վաստակասէրն:

Քարեպաշտ թագաւորաց ու քջայիցից եռանդեամբ, կամ առանձնական հոգեսէր նզնազգեաց անձանց յորդորմամբ շատ մենաստաններ կառուցած էին ի Հայաստան, և գրիթէ աստղագարդ երկնից պէս հայկական հողն ալ կրօնաւորաց ճգնարաններով զարգարուած էր, որոնց շատերուն տեղողութիւնը թիշկէտ երկար չեղաւ: կէս մ'արտաքին թշնամիներէն նեղեալ ու վայնգեալ, կէս մ'ալ ներքին հոգւոյ կորւներէ, սակայն ոմանց երկարաւու ու համբաւաւոր անունը բազում հրաշալիս գոր-

ձեց Հայաստանի մէջ, և որոնք բղխէին երեկի հանճարներ, ինչպիսի էին Մաքենցք, Կամրջաձոր, Կեշառուս, Դրազպարկ, Շուուր, և այն, և այն. մենք չենք ուզեր չոս հայկական վանորէից պատմութիւնն շարագրել, իրենց վանահարց շարքը ուղղելով՝ ի ի իննադրութենէ մինչեւ ի վերջ. այլ միան անոնց երեկից մատենադրական գործերը:

Աբաս Բագաւորին ժամանակ շտա կրօնաւորներ Հոռոմոց աշխարհէն փախչելով քաղկեդոնական խնդրոց պատճառաւ, և Հայաստան զալով շինեցին Կամրջաձորը, Հոռոմոնի վանրը ու. Դպրէ վանրը, որոնք ետք Սայոց մատենագրութեան երեկի անձինք հանեցին. 'Ի Կամրջաձորոյ երեկի եղան Սամուէլ վարդապետ որ հեղինակ էր եկեղեցական գրութեանց, և թուղթ մ'ալ գրած է Խաչկա կաթողիկոսին հրամանաւ՝ Մելիտինոյ Թէոդորոս անոնով Մետրապոլիտին. Գարձեալ նոյն վանրէն են Գէորգ Մելիտին ու Գէորգ Ուաճեցին: Իսկ Դպրէվանուց առաջնորդն Բարսեղ Ճան մականուանեալն, անուանի է իր Ճոնընամիք շարականներով: Իսկ Սամահին ու Հաղբատ իրառու գրակից վանուց պատմութիւնն ու համաւան ո՞ ոչ գիտէ: Այս վանքերն շինած է Աշոտ Ողորմածին Կողակիցն Խոսրվանոյ (Հայ Թորին 413), որոնց նանաւոր անձինքներէն է Անանիա Սանահնեցի, Յակոբ վարդապետ Սանահնեցի, Սարկաւագ Վարդապետ, և այլք:

Ի Գետկայ անուանի եղաւ հմտութեամբ ու հանճարով Միթթար Գոշն, որուն զատանագրոց վրայ ետքը պիտի խօսինք: Նշնպէս ի Կեշուուս և 'Ի Մաքմաշէն, որոյ շինողն է Վահրամ ի հիսան հօրեղբայր Գրիգորի Մազքատրոսի, երեկի յիշատակաց արժանի անձինք ընծայեցին, դրոնք ամենքն ալ յիշատակի երկայն Կըլլայ: Բայ յինքնազիր մատենագրաց շատ մ'ալ թարգմանիչը դրկուած կ'երեկին յամենայն կողմանն մանաւանդ երեկի աշխարհներ, ինչպէս Բիւզանդիոն, Երուսաղէմ, և այն. և հօն գրոց թարգմանութեամբ մէնք գլուխ միանք ճախացուցած մեր գլուխ թիւնը:

Ասոնք և այլ այսպիսիներ վանաց միայնութեան մէջ կրցան երեկի ըլլալ իրենց ախորժած ուսմանց մէջ. սական ալ երեկի մեծահանճար մտքն որոնք նաև վարչութեան ծոյն ու պաշտաման ծանրութիւնը կը կրէին, ալ թարձրագոյն երեցան իրենց տոկուն ու յարատեակ հանճարով: գիշեցիկ կ'երազով կրցան 'ի մի յօդել պերճամածուական ձիքը բնդ գիտութեան, ու այնպէս որոտացին բեմերէն: Սարգիս, իգնատիոս,

Հնորհալի, Լամբրոնացի ու Տղայն Գրիգոր, ասոնք յատակ ու միանգամացն մատենագրական գրչաւ քան զառաջնան գերազանցեցին: Սակայն ասոնց մէջ ալ կայ հմտութեամբ զգալի զանուանութիւն մի: ոմանք աւելի մերձաւորք են յօդն իդու: ի պայքու է. առ կ'ձեռն Յունի մը՝ որ կոչուէր Ալբահամ Պամատիկոս, և ինքն յիտոյ այն թարգմանութիւնը աչքէ անցընելով կը յղկէր ու հայկական լեզուի յատակութեան կը վերաբեր կամ Ալբորտոյն, ոչ անձամիք ըրած է, այլ 'ի ձեռն Յունի մը՝ որ կոչուէր Ալբահամ Պամատիկոս, և ինքն յիտոյ այն թարգմանութիւնը աչքէ անցընելով կը յղկէր ու հայկական լեզուի յատակութեան կը վերաբեր կամ Ալբորտոյ կը Ալբրդիս վարդապետին՝ որ զկառութիւնն այս մեկնութիւնն գրեց՝ յօդն լեզուն չզիսնալուն գորաւոր փաստ մ'ալ այս է, որ թղթոց մէկ խօսքը բոլորովին սխալ կը մեկնէ միայն հայկականին մերձաւորութենէ խարսուելով: Յակոբոս առարեալ իր թղթոյն մէջ (Ա. 23) կ'ըսէ. « Իսկ որ յառեալ 'ի Կաստրեալ օրէնս ազատութեանն հայցից ». Սարգիս վարդապետն նոյն թղթոյն մեկնութեանն մէջ կը միմէ թէ այդպէս պիտի ըլլայ, այլ 'ո յառեալ կ'ի կատարաւար օրէնքն, վասն զիր, կ'ըսէ « ասնուլ » բայէն է ոչ յառիլ, կարպակիլ « մինչ գեռ յօդն ամենայն օրինակք կ'ըսին՝ յառեալ, կարկառեալ, իսկ միւսներուն յօդն լեզուի հմտութիւնն ամեն տեղ կը տեսնուի իրենց գրոցը մէջ. մանաւանդ թէ Լամբրոնացին ներսէն նաև լատին լեզուին հմուտ կը ցուցընէ զինքը:

Այս սուրբաւալ ինքնին իւր ձեռամբ թարգմանութիւններ ալ ըրած է թէ 'ի յունէ և թէ 'ի լաբանէն: 'ի յունէն Յնոթէրի կեսարացոյ մեկնութիւն 'ի Յայտնութիւնն, իսկ լատինէն եղածներն Տրամախօսութիւնք Գրիգորի Մեծի Քահանայապետին: Հարանց վարուց տեղ տեղ նոր թարգմանութիւն. Կանոնք Ա. բնենեղիկառուի, և այլ մանր գործեր:

Այս ճառական կամ պերճախօսական մասին վերաբերին նաև Վկայաբանութեանց թարգմանութիւններ, որ այս գարերուն մէջ աւելի ծաղկեցաւ Վկայասիրաց անունն անգրութիւն:

Արքական անձինք սիրեն յիշէլ և 'ի միտու դրուցիլ իրենց օրինակ եղած սրբոց վարդը, և մասնաւոր ևս պարտ համարէն վարդապետ նոյն վշտակիր մուրտիբուաց վարդը աշխարհիս առջև կաղապար գնել նմանութեան: Այնուն ժամանակ ամենայն ազգք ունեցեր են իրենց վկայասէրքը, ինչպէս 'ի յօդն Մետափրաստէս և յասորիս Մա-

բութայ, և այլք. ասոնք 'ի հինսն գտնելով ըստ նշանազրաց ատենապարաց՝ սրբոց նահատակութեան պատմութիւնն, մաս մ'ալ իրենք ճոխացընելով այնպէս կ'աւանդէին յետնոց. բայց մեր վկայասիրեն աւելի իմն եռանդեամբ վասեալ այն երկու լեզուց ալ սրբոց վարքերն հաւատարիմ գրչաւ մեղ աւանդեցին: Յարդ մեր ձեռքն հասած բազմագումար վարքերէն թէպէտ ոմանք հնագոյն նն քան զայս մեր առաջիկայ շրման, ինչպէս Մրրոյն Անտոնի և Պողոսի, Մակարայ, Առաքելոց ոմանց, Վկայիցն Արքելից' որ 'ի Տիգրոն-Ազակ հանդիսացան, Ազրիանոսի և Կոնջ նորա Անատոլյ, Աթանազինեայ, Դիոնիսոսի արիստակացոյն, Յակոբայ Մծբնայ զանազան գրչէն եւած հիւսեալ վարքերն, սակայն բազմագոյնք ներկայ Վկայասիրաց արդիւր են, Գրիգորեանց ու Հոնորիալոյն: Գրիգոր Վկայասէր՝ անձամբ ճանապարհորդելով 'ի Յոյն տեղիս միայն վկայից ջերմ եռանդեամբն բորբոքեալ գտանձերն 'ի հայ փփամդրէր. սակայն այսօր իր անուամբն եղանձերն չեն անցնիր քան զլշ վարք, որոնց ամենքն դրոշմած ունին ստորև խոնարհ գրչին պազատանքն: Կան ուրիշ Վկայաբանութիւններ ալ որ Գրադիկ վանահօր յորդորմամբ եղած են, և այլք այլոց ձեռնտուութեամբ:

Ասոնք կը կացուցաննն ճառական վկայաբանութեանց շարքն, յորոց բազմագոյնքն երկատոր չափաւոր քանակով մատենից մէջ ամփոփած 'ի լոյս ելան մատերու, 'ի վայելս ուսումնամիրաց ու հետաքննից:

Բայց չատ անգամ դարսու մը փայլքն աճեցնող անձ մը միայն բաւական է յինքն գրաւել բովանդակ պարագային մտաւորական հարստութեան գանձերն. վասն զի գիտնական ծովուն մէջ հարկաւոր չէ որ ամենքն նոյնական թիավարեն, այլ աջողք յաջողակացոյնս կը նաւարկեն, ըստ հասարակ եղած առածինն «Սահման քաջաց՝ զէննի բիրեանց»: Սասպիս փայլք մ'ունեցած է նաև մի գարուն մէջ մեր Գրիգոր Մազեպոս, որուն կ'առժէ յիրաւի բովանդակ դրուագ մը նուիրել, սակայն տեղիս չի ներեր երկարագոյն արշաւել. այս Գրիգորու նոյս մոտացի ձրիւք, պէսպէս ճիւզերու ուսմանց մէջ անհմենատ թորիչ մը կը ցուցընէ, սկրսեալ 'ի քերականական հըմտութեանց՝ կը բարձրանայ մինչև 'ի փիլսոփացութիւն և յաստուածաբանութիւն:

Սոյն այս Գրիգորու այնպիսի ոգւով անխոնջ պարապէր 'ի թարգմանութիւնս, որ ըստ իւր իսկ վկայելոյ ' Նթէ տակաւին

կամեսցի Տէր Երկարանայ մեզ 'ի կենցաղումն, բազում հոգս յանձնն կալեալ զմբնացեարյն բոյոր Յունաց և յԱսորւոց թարգմաննել ոչ գանդաղեցայց »: Յիրաւի ցանկալի էր մեզ ալ որ այսպիսի տոկուն վաստակասէր մ'ունենար անմահական կեանք, ինչպէս ինքն ալ հասարակաց մարդկութեան կեանքն ալ ունեցած ըլլալով դարձեալ թողոցցիր է մեզ գեղեցիկի գրոց թարգմանութիւններ: Իրէն արտած թարգմանութիւններէն անունով կը յիշուին Պատառոնի, Տիմէի ու Փետոնի Տրամախոսութիւնքն, և Եւկիդէսի Երկրաչափականն. բայց այս օրս Պատառոնի գործերէն ունինք ձրինաց ձեռքերնիս Տիմէի թարգմանութիւնն և փոխանակ Փետոնին ունինք Օրինաց գիրքն աւելի ճոխ և երկայն, և Եւկիդէսեալ Նշիարք:

Սոյն ժամանակիներուս ուրիշ ճիւղ մ'ալ որ ցարք անմահակ բողած էր, նշանաւոր անձի մը ձեռքով անձիկեցաւ 'ի Հայատան: Շամանը շատ հերձեալ ու մոլորեալ մաքրեր բամբասէին զարեւելիս քրիստոնեայս թէ չունին օրէնք և իրաւոնք, և առանց գատաստանի իրաւոնք և գատ կ'ուզեն լսել. պատառի արատ մ'իրացընէ ամինայն ողջամիտ քրիստոնեայ պարտական էր իր և իր ազգայնոց վրացէն սրբելու. և յիրաւի այս բամբասանքէն յորդորուեցան Ազուանից Տէր Ստեփանոս կաթողիկոսն և ուրիշ Երկելի անձինք, մանաւանդ Պօղոս անունով հաւատացեալ ու հմտւանձ մը: Բայց անոնք իրենք զիրենք կարող չշատելու պատիփսի մեծ գործոյ մը ձեռք դարնելու: Կը փնտուէին 'ի Հայատաններեւելի գրիշ 'ը՛ որ ինք զինքը այս գործիս ատա: Եւ գտուեցաւ յիրաւի արդէն նշանաւոր և հմտւանց և այլ լեզուաց Մխիթար, մականուանեալն Գոշ, որ ծանօթ էր իր 190 առակներովն. զաս յորդորեցին աղգայինք և օտարք որ սկրսի այս գործս, ինչպէս որ ալ սկըսաւ և կատարեց՝ թէպէտ բազում գժուարութեամբ: Ասոր մէջ չերեւար ընդհանուր աղգային օրէնագրութիւն կամ կանոն մը, ինչպէս կը յուսացուէր 'ի Մխիթարայ, այլ քրիստոնէական օրինաց կամ կանոնաց հաւատում մը բաղեալ նվից և Բ Օրինաց գրեթեէն, յԱւելարանաց և սուրբ Հարց կանոններէն, զոր հիղինակն ինքնին կը խոստովանի: և իրեն միտքն Երաւելի բամբասողաց բերանը կարկել, և ցուցենել թէ քրիստոնէական կրօնքն ալ ունի իրեն հաստատուն կանոններն, և չի կարօտիր հեթանոսականացն: Մխիթար իրեն առաջնորդ առած կ'երկել յոյն հեղինակներ. և մօտ 'ի վախճան գրքին կը բունադրափի բիւ-

զանդեան պալատուն պաշտամանց վրայ խօսելու, ուր և անուանքն նոկ յոյն և լատին են ըստ ոյն ժամանակին գործածութեանն, ինչպէս թէ ուղեղով նկեղեցական աստիճանները բաղդատել պալատուն կամ արքունեաց պաշտօններու հետ:

Ազդի մը մէջ երբոր սկզբի ծիլ ուսման ու յառաջադիմութեան եռանգըն, ամենայն ճիւղը ուսմանց կրնանշուացուարքնեանալ. և այս մեր շրջանին մէջ ալ կ'երեայ մեծ ձաւաղում մ'ուսմանց նմանողութեամբ Յունաց և Արաբացւոց, որոնց գարութիւննեանց ամենայն կարերը կիտելիք կը մատակարարէին հետաքիններու մտաց, Բժշկականութեան, բուսաբանութեան և ծփագրարեանութեան գրոց Թարգմանութիւնը ալ սկըսան յերեան գայլ այս ժամանակիս: Խժրշկանութեան վրայ գրողաց պարագութինն է մերս Միխիթար Հերացի, որ ՚ի 184 թուականին ձեռք կը զարնէ իր ազգայնոց խնդրոց վիճանելով Զերմանց միսիթարութին մը գրելու, որ ոչ է ամրող բժշկութեան մատան մը, այլ միայն նոյն ուսման մասի մը Վարպատապետիթին. բայց որովհետեւ առաջինն եղած էր ինքն այսպիսի եռանդ մը ցուցնելու մեր ազգին, և իրակ առաջ չկայք զիրու մը ուսկից քաղէ ժողովէ իր ուզած, ասոր համար կը հարկաւորի օտար սղբերաց զիմելու, որ են պարսիկ, արապիկ և յոյն. որոնց մէջ մանաւանդ Արաբացւոց կրնար ու գանձէն ալ աւելին գտնել, իր ժամանակին մոտաց զարպացմն համեմատ: Իսկ Միխիթար մէջ բերած հեղինակաց անուանց կոչումը շատ հետարքնական է կէտ մ'ըլլապով, կարերու կը համարինք փնտողել գտնել այն անուանց նշանակող անձինքը, արաբացի և յոյն զպրութեանց մէջ, որով և քիչ մը պատմական ասպարէզ մ'ալ աւալ Հերացւոյն երկարութեանը:

Ուրեմեան պատմութեան ընթերցողք և հմուտք գիտեն որ Եղեսից դպրոցն յարկելս ինչպէս կախաց մէջ զի վայելու, իրերոր Զենոնի խստացաց կայսրն մողեալ նախանձով մ'ուզեց ցրուել այն համբաւատենց գարոցն. այն ատեն եղաւ՝ կրնանք ըսել որ մեծ օգուտ բերաւ արեւելից, վասն զի հօն եղած գիտնական անձինքն ցրուելով ըսլոր արեւելը, մանաւանդ Պարսկաստանի կողմերն, սկզբան նոր նոր գարոցներ կառացաւնել կանգնած գարոցնին եղաւ ի ձնատիշապարու: Բայց ժամանակէ մը վերը աւելի ծաւալելով Պարսկից ու Արաբացւոց մէջ ուսմանականութեան նոր նոր գարոցներ սկզբան ամեն յոյն գրբերն իրենց լեզուին փոխադրել. և անկէ վերջը Պաղտատու

անհամեմատ ուսումնարանը աշխարհից պատգամատու եղաւ գիտութեանց կարգին մէջ. Պատառն, Արխստութէլ, Եւկլիդէս, և ուրիշ ուսումնական գրերը այն աւաղածին հանճարներէ ցուուելով կ'անցնէին կը մաքրուէին և բիւրապատիկ մեկնութեամբ կը ճողանային. նոյն իսկ Պատրութեանց այս ամսամատ թարգմանուած ու սրբագրուած է նոյն հմուտներէ: Միով բանիւ, այն ճախրապաց ազգն որ կայծակի պէս յորդեց անցան Հերակլեան արձանին, և Թարիք լեան իրեն սահման դրան յարմատուս, ամեննենին բանի մ'ալ շինայեց. և ըոլոր արեւելսան գանձերն բերաւ ողողեց արեւմտեան խոր մը, որ այն ատեն զեւ տղիտութեան մէջ կը մրափէր: Այսպիսի ազգ մը մեծ ազդեցութիւն ունեցած է նաև մեր ազգին ու գարութեան վրայ, սորվեցնելու մերայնոց թէ բնչպէս աշխատելու է, և ինչ է ուսումնականութիւնն. միանգաման անխմտելի է նաև մեր լեզուին ու մատենագրութեան վրայ բերած մեծ յեղափոխութիւնն, որ վերջը աւելի ճեւաւորի: Արաբացւոց գիտունք ունեէին այս գերազանց յատկութիւնն ու շնորհքն, որ իրենց խալիֆայցին իրեւ մէկմէկ Մեկնանակներ և այլ աւելի, կը խնամէին կը գարմանէին զիրենք, ու անոնց արքունեացը մէջ ուրիշ զարգանք շունէին բայց քննութեանց ու գիտութեանց պարապիւր: Եւ այս Խալիֆայցին ոչ միայն իրենց ազգային գիտունքը մեծարենք, այլ նուե օտարապագիններն ալ կը ճգէէին իրենց և կը պատուէին, և ընծաներով կը ճոխացնէին, ինչպէս մեր Գրիգոր Մագիստրոսն, Միխիթար Հերացին և այլք շատ հաճոյ ու սիրելի էին Արաբացւոց առջե, իրենց ուսումնասիրութեան ու գիտութեան պատճառաւ:

Գայով բուն Հերուցւոյն բժշկարանին, հօն իշխատականուած անուններն ասոնք են. Մասայի որդին, Հանենայ, Մառամատ Զարպարի, Խինիան որդին, Թեւոփի կուսայի, Սապիր կուսայի, Մասայի, Ապրուարէն, Մարիթինիս. ատոնք ամենքն ալ արժանաւոր անձինք են արաբական գըպրութեան ու արուեստից մէջ բայց ոչ ամենքն միայն բժշկութեան մէջ երեւելիք. վասն զի արաբացիք իրենց ընդարձակ հանճարովն կը գրիէին ամեն ետսակ ուսումնք, և ըստ հօն գրութեան իմաստափրութեան ըսելով ամեն զիստութիւն կը համանականացին, և կը սորվեցնէին ամենուն:

Նախ մեր Հերացւոյն յիշածն Մատուայի որդի, Մասայի որդի, որոյ բուն անունն էր՝ Եահիւ-Թէե-Մատուան, և ըստ հասա-

բակաց սովորութեան կը կոչուէր Մշտուկ, էր անուանի թժիշ Հարուն-էլ-Շաշխտի, և մեծ համբաւ ունէր Ալբասեանց ցիզին առջեւ։ Սար գրուածներն բազմաթիւ են և դեռ շատերն իսկ անտիպ մնացած Երուափոյ զրաստանց մէջ, բայց երևելագոյնքն են, այլ և այլ տեսութիւնը 30 գիրք, գեղազմութիւն, և աւելի կարեռը Ներմանց վրայ գիրք մը, որ է անցւշտ Հերացւյն գործածածը իրեն շարագրելու ժամանակ. գեա ուրիշ բաններ այլ զրած է հիւանդութեանց առանձին առունձին դարմանց վրայ. և այսպէս երկարերով իր կեռնքը մինչև 80 տարի, մեռած է յամին 835։ Սար գրեթէ անմիջական յաջորդեղած է Հոնայն (կամ ըստ Հերացւյն Հունայն), որ տէրութեան հրամանաւ դրկուեցա ՚ի Յոյն իր ուսման պէտք եղած ամեն զրադցուուն տալու և իրաւցնէ անխոննջ աշխատեցաւ թարգմանելու Փաղանառու և Հիպատիկաստ, և ուրիշ շատ գրքեր ալ գրեց։ Սար համար կը պատմեն թէ օր մը Առողավարքէլ Խալիֆայն հասկածի երթալով վրան, որպէս թէ բժշկութեան մէջ խարդախութիւն կը բանեցնէ, իր առջեւ կանչել կու տայ և կը պատուիթէ որ թունաւոր գեղ մը պատրաստէ. բայց խորամանդ թժիշկը անխոռով կը պատասխանէ Խալիֆայն թէ միայն առողջութեան գեղ կրնամ ես շինել և ոչ թոյն. ասով իմանալով Խալիֆայն բժշկին հաւատարմութիւնը ու բարեկաւութիւնը մեծ ընծաներով կը պատուէ զանիկա։

Բայց առջի երկուրէն աւելի համբաւաւոր եղաւ իր խորաբնին հանճարով Մոհամետ-Ալփու-Ղէքր-Փէն-Զաքարիա, որ ըստ Հերացւյն Մոհամատ Զաքարիա, Մոհամատ Իսիկին Զաքարիա, էր ազգաւ Ռամիկ. սա իր Կենդանութեան ատեն կը ըստ կը պատրաստէ Հազար տարի ալ ապրի մարդ՝ չի կը բնար ըստ արժանաւոյն իր նախորդաց ասաինանը հասնիլ։ Մասնաւոր պաշտօններու մէջ մտու ՚ի Պազտատ, ՚ի Ռէյ և ՚ի Ճոն-Միշապուր. և գրեց բժշկութեան հաւաքածոյ մը, և անուանութիւնը այս Պարտենակը, Պարունակախօսը (Հազիմ), այս է բան բան պարունակող). Սա գրեց ծաղիկ և հարսանիթ (գզամպուգ) հիւանդութեանց վրայ, և այն տասը գիրք նուրիեց Ալմանառու իշխաննին, որ խորամանու կը տիրեր տասներորդ գարուն. իրեն կ'ընծայուի նաև պատրուգի գիւտը։

Հերացւյն յիշատակածներէն գիսաւորաց մէկն է նաև «Մեծ իմաստասէրն Ախնայի որդի», որ ըստ բուն յորդորթանաց կ'ըստէր Ալփու-Ալի-Հուսէյին-Փէն-Սիհա, որ

և եւրոպական լեզուաց ծռմակելովն եղած է Ալիինայ (Անվենա). այս անձն իրեն բազմահաննար և շատգէտ անուանի եղած է թէ իմաստասիրութեան և թէ ուսումնական գրուածից կողմանէ բովանդակ արաբական մատենագրութեան մէջ։ Նոյն բժշկավետն մեր տեղ մ'ալ կ'ըսէ՝ թէ կիթի կուռույն, որ գիրախիսայն շարեաց» և արաբական մատենագրութեան մէջ կայ նշանաւոր անձ մը թէ կիթի-Փէն-Լիսանի, աստեղաբաշխ և քաջ երկրաշախի, որ նորէն թարգմանեց Գտղոմէսոսի Ցիեզերագրութեանց բորբակին։ Այսաէս մերս Միխթար իր լայնածաւալ գիտութեամբ կարդացած է բոլոր արաբական ու պարսիկ գրեանքն, և արդէն ծանօթ են իրեն յունականքն Հիպատիրատ, Գաղիանոս, և այլք, զորոնք իրրեւ գիսաւոր բժշկավետք տիրաքար յիշատակէ. և անենիցմէ առաջ վարդապետութիւնը ոչ իրեւ օտար ինչ մէջ կը բերէ, այլ իրեւ իրեն սեփականած, և նոյն վարդապետութեանց մէջ սնած ու անոնցմնվ վարժած։

Բժշկականութեան գուգընթաց ճիւղեր համարուին նաև անասնադարմանութեան ու բուսաբանութեան վերաբերեալ ուսմունքն, որոնց մշակողք ալ անպակաս եղան՝ ՚ի Հայաստան այս ժամանակիս մէջ։ Մոնց ալ աղբերքն համարելու է մեծաւ մասամբ պարսիկ ու արաբացի մատենանքն, որոնք կարեւոր կը սեպէին այս երկու ուսմունքն ալ բժշկականութեան արուեստը կատարելագործելու համար. բայց որչափ որ այ օտար աղբերք բանք, սկայան ամենայն վարդապետութիւնը իրեւ բնիկ գրչէ ելած են, որով պատշաճապէս կրնանք ըսել թէ այն ընագրաց վրայ ըրած ըլլան իրենց ուսմունքն, և ոչ թարգմանածոյր իսկ նիւթական թարգմանութեան գիրք յիշուի միայն Ջիադարմանութիւնը, որը թարգմանել տուաւ Հիթում թագաւորն իրեն արշաւանաց ժամանակ հսյ գիւտնոյ մը։ Խակ միւսն վաստակոց գիրքն և այլ բժշկականութեան վերաբերեալ գրքերն եղած են ինքնագիր յօրինաւուով կէս թարգմանածոյց, բայց սամորին լեզուուլ։

Այս ծիԱ, ծի գարերու լեզուին վրայ խորհրդածել չսկասած կարեւոր կը դատինք այս ուսմանց պատկանեալ գրոց ցանկ մը կարգերու հսյ, թէ թարգմանութիւնը և թէ ինքնագիր աշխատասութիւնը, ՚ի բայց հանեալ վարդապետական նառերը ու գրուածները։

Գրիգոր Մագիստրոս († 1088). Թարգմանեց Քէնէս և զէնէս Պատանի, և զէւկիչէս և

Գրիգոր Վկայատէր († 1105) Վկայարածութեանց Ճոխացնող. — Նիբրովեան Պրոկրի Պատրիարքի Կոստանդնուպոլաց. — Կանոն Ուսընդուային, շարագրեալ ՚ Ս. Եփրեմց:

Մատթէոս Երեց և Կիրակոս, առակերտ Վկայատէրին. Կիրակոս Թարգմանեց զՄեկնութիւն Յոհէ. Առերերէր. յԱւետարանն Յովհաննու. և Մատթէոս Երեց, որուակ կը նայալու Ս. Յոհ. Առերերանի և Նազինաղացւյն Գրիգորի Վարքերու:

Դաք Ժ. Ս. Ներսէս Լամբրոսացի, Անդրէի Կեսարիոյ Եպիսկոպոսի ՚ի գիրս Յայսանութեան մեկնութիւն. — Տրամասօնութիւնը Քահանայատէտին Գրիգոր Մեծի. — Վազք Գրիգոր Մեծի Քահանայատէտին. — Վարք Հարց անապատականաց. — Կանոնիք Ս. Բենեգիլառու. մի. — Թուղթը Լուկիոսի և Կղեմայ Քահանայատէտին առաքեալք առ Գրիգոր Տղայն. — Ճան Աւագենայ ուրամն Եպիսկոպոսի Կոստանդնուպոլաց. ՚ի Վեցերորդ դարու:

Բաքարաս (Թարգմանիչ). Գրիգ Ս. Յոհաննու Գամանակացւյու:

Դաքձէալ յԱնուբուց Յակոր Մրգեցւյն զանազան Ճամակը՝ ուրիշ կ'ըլլան բափանգակի 10 հատ:

Ասոնցմէ գուրս կան նաև որբոց Վկայարածութիւնք, զորոնք աւելորդ համարիմք համ առջան:

Իսկ յուսուննական Ճիւղէ քժշկական դրենու, երկրպարքական ինաւոյ պատշաճ զըրքայինք, անասուն գործանելու պէտք եղած հոգէը քարգապատող սահաւասաղ գրքեր առ լւան յերեան այս ընթացքին. բայց որովհետեւ թուակական և հեղինական շատերուն անսառոյդ են, անոր համար զանց կ'ընենք համ ամենուն յիշասակութիւն:

Այս ժամանակին մէջն է ևս Միխայէլ Յասորուոյն պատրիարքեան գորոց թարգմանութիւնն, որ եղան Խոր (Յեսու) Երիցու և Դաւիթ Քահանայի մէտք:

Դաքձէալ նոյն ժամանակին Միխիթար Անեցին թարգմանեց գիրք մ'ալ, որուակ վկայէ Վարդան այսպէս. « Զայսու Ժամանակաց թարգմանեցաւ կաթողիկոցից զպատճառ պատուեալ քահանայն կաթողիկոցից զպատճառ խաւարման արեգական և լրւանի, ՚ի պարուէ միունք Ո՛չի անուն, զոր ասեր թարգմանեալ ՚ի Յունաց ՚ի պարաս, և թէ Յոյնք ՚ի Յենովայ մարգարեւութենէն աւնելին » :

Նմանապէս Մալպաթիա մէկն ալ թարգմանած է Երաշտին գիրք մը:

Կը մասց արդ քիչ մ'ալ տեսնելու այս շրջանին լցուական յեղափոխութիւնն, զոր կրեց կէս մը ժամանակին բնական ազգեցցոթնեամբ և կէս մ'ալ մերձաւոր լեզուաց շփուելովն:

Բարինք ժամանակին բնական ազգեցու-

թիւն, վասն զի լեզուա ալ մարդկային ցեղին նման կը հնանայ ու կը ծերանայ, և կը ծոփի կը ծըռմըռոկի, կը կորսրնցնէ պէտքէս բացատրութիւնը բայց ոչ միշտ այսպէտ տկարութիւն պէտք է ենթադրել ամենայն յեղափոխութեանց, այլ նաև կրնայ ըլլալոր յեղափոխութիւնը ըլլալոյ խանգարիչ ու ակարացացիչ, այլ մանաւանդ կերպարանաւորիչ ու բորորովին նոր ձև մը տուող, աւելի բացատրիչ, աւելի կորպուակն, աւելի զգայուն, և աւելի ճկուն ու դիրաչարժ: Ահա այսպիսի յեղափոխութիւն մ'է նաև մեր լեզուին կրածը. որ թէպէտ վայելչարանութիւնը կորսրնցուց, այլ ուրիշ մասամբ, ինչպէտ են դիրաչաթերութիւն, ուստիմնականութիւն ու ճգութիւն, շատ շահեցաւ. և եթէ ճարտարագոյն զրբաց հանդիպաէր, ալ աւելի ճիշդ և համաձայն համաւոր կ'ընթանար արդի եւրոպական լեզուաց:

Իսկ օտար լեզուաց մերձաւորութիւնը աւելի բատից քան թէ բացատրութեանց վրայ ազգեցութիւն ըրած կ'երեի, և ասոնք են արաբացի և պարսիկ. իսկ կիլիկիոյ կողմերն լատին լեզուն ալ կամաց կամաց ՚ի ներք սպրդէր էր Զկար այն համաշխարհոյն ոյնք, որով կարենացին սանձել անկատ լեզուի մը մինչև յարք ունեցած արշաւանքը. մանաւանդ թէ նորասիրութիւնն շատերուն աչքը բռնած էր՝ լուսնալու նաև բացայաց խանգարումն, որ զգալի յառաջազիւթիւն մը կը ցուցընէր այս ընթացքին մէջ. իսկ յապագայն ալ աւելի պիտի զօրանար մօտենալով լատինական լեզուի:

Այս շրջանին մէջ որէ Ժ. Ժ. Ժարերն, և աւելի Ժ. Գ. Գարուն մէջ, լատին լեզուն սկզբան արաբարին պետութեանց ու Հռովմայ գահուն հետ ունեցած վիրաբերութեանց համար, որով հրավարակի, առանձնաշնորհութիւնք, կոմդակի նոյն լեզուով զործածուելուն պատճառաւ, և միանգամայն Հայոց արքունուկան լեզուին կարգն անցնելով, հարկ մը կը ստիպէր զմերայինու որ հասկընալի ըլլալու համար գործածեն նաև այն լեզուի բառերն. աւելի շնորհ ինչպէս որ կը պահանջն աւնենական գրութեան ու ինայութեան բառից ուշ գներով ինչպէս որ կը պահանջն աւնենական գրութեաներն. Գուցէ արտաքին թղթակցութիւններն կանխագոյն սկըսեր էին սակայն գիշաւոր պարագլուի մ'այս տեսակ լեզուական խառնրգոց կրնայ համարուիլ Ս. Ներսէս Լամբրոսնացին, որով կը սկզբ նաև գեղջկական կամ պամիկ լեզուն գրի առնուիլ ոչինչ շատ հեռանալով ՚ի բուն հին նախնի շարագրածներէն. այս սկզբնական յեղափոխութեանց օրինակ

կրնանք առնուլ նոյն իսկ Համբրոնացւոյն կորովի ճառերէն շատ մասեր, որոց մէջ հանդերձ ուամկական լեզուով ալ պահուած է միանգուածայն չափաւոր վայելչաբանութիւն մը և պերճախօսական ուժն ու ջիզն. վասն զի գրողն չէ հետևակ հանճար ու դրիչ մը, այլ շատ գերազանց մեր ամեն ճառախօսներէն, և հաւասար յոյն ու լատին յորդասաց պերճախօսներուն:

Բայց որովհետեւ ուսմկական ըսուած բարբառն այս ժամանակին կը սկսի յերկան ելլել, պէտք չէ կարծել թէ նոր լեզու մը սկըսաւ հնարուիլ այլ մանաւանդ հասարակաց խօսածն գրի առնուիլ սկըսաւ. Այսպէս որ եթէ ուամկականն սկըսելու ժամանակ, գրաբառը դադրէր իր գրաւորութենէ, կրնայինք այս ենթագրութիւնն ընկէ. բայց ընդհակառակն կը տեսնենք որ մի և նոյն ժամանակ և նոյն անձն երկու տեսակ գրութեան ալ օրինակ կու տայ. այսպէս նաև հին ժամանակ, համարելով մինչեւ ի ժամանակս թարգմանչաց, որովհետեւ ուամկորին խօսից գրաւոր օրինակ չերմիր, պէտք չէ կարծել թէ ուամկօրէն խօսք կար, այլ գրաւորն էր միանգամայն և խօսածն, զոր կարծելն իսկ անտեղի է: Բայց նաև հակասութիւն ալ չէ ըսեն թէ մեծապէս ազգակցութիւն կար գրաբառին և աշխարհաբառին մէջ ժամանակակից դարերու միջոց, անանկ որ հինգերորդ գարու գրաւոր սերեն որ գործուածքներն հասկընալի էին 'ի ուամկէն. բայց պէտք չէ այս անհրաժեշտ հետեւոթիւնն հանել թէ ուրեմն մատենազիր մը գրելու ժամանակ համրէ է միշտ դիմել ուամկին բատից կիրառութեանը համար: Իրաւ է որ լեզու մը ուամկին կամ ազգին խօսից մէջ կը մնայ անխոտոր և անվթար ըստ իմիր, և ոչ ըստ ամենայն մասնց, սակայն մատենազիրն ալ միշտ յանցիշատակ ժամանակաց ունեցեր է իրեն մասնաւոր գրելու խօսից կերպ մը, բառերու առմունքներ, ուներու գործուածքներ, զոր ոչ թէ իրեն ազգայնոց բերնէն ուղղակի կ'առնու, այլ ուրիշ ազգակից լեզուաց մեծամորութիւնն է կամ խառնորդէ, զոր՝ ո՛գիտէ՝ մը ժամանակը կրցեր է զասոնք իրարու հետ կապել.

Թէպէտ մատենագրին գրած լեզուն ինքնահար արուեստ մը չէ, սակայն այսու ամենայնիւ կայ գիրք զոր ասմիկն զիրաւ կը հասկընայ, և կայ ալ որ իրեն համար բոյորովին մութ է, և որչափ գրաւոր իրաց նիւթոյն բարձրութիւն տաս, այնչափ ալ անիմանալի կ'ըլլաց ուամկին: Ասոր պատճառն ինչ է. թէ որ ամեն մատենազիրք հաւասարապէս ուամկէն փոխ առնուին լե-

զուն պէտք էր որ բառից և ամեն տեսակ առմանց մէջ չեւսպասնային ռամկէն. ուրեմն կայ լեզու մ'ալ, որ գիտս է կամ զարդարանք մատենագրաց, որ եթէ այս այսպէս ըլլար, և չկար ի սկզբան այ զանազանութիւն մը գրաւոր և խօսուն լեզուին մէջ, ընդունայն կ'ըլլար խորհնացւոյն ըսածն, « Հասարակաց խօսիւք անցանելով ընդ պատմութիւնս, զի մի որ երևեսցի ի պերճախօսն պէտք էր այսպատճական խօսութիւն չամարակաց խօսութիւն գրաւեալ»: « Հասարակաց խօսութիւն ըուղի բան չի մասնացուիր՝ բայց այն լեզուն զոր հասկընայ նաև ռամկէն, բայց կրնայ իրաւամիք հարցուիլ թէ յորմւմ կը կայանայ աշխարհաբառին և գրաբառին զանազանութիւնը. խոնդիր մը, զոր եթէ կարենանք լուծել արժանապէս, կը վերնայ ըստ մեր մոտաց վիճան նիւթին:

Հարկաւ հոգ վրայ դատաստան ընելու համար, պիտի սկըսինք յարդեաց, որ աւելի մերձաւոր ու ծանօթի են մեզի: Արդ արդի ուամկօրէն լեզուներն իրենց հին գրաւորէն զանազանութիւն ունին նաևն բառաց կողմէն, երկրորդ քերականական մասամբք: Բառից կողմէն եղած զանազանութիւնն երկու տեսակ կրնայ ըլլալ. մէկմը այն որ ուրիշ բառ է գրաւորին մէջ և ուրիշ աշխարհաբառին: Կամ նոյն բառն ուրիշ բան կը նախանկէ ի գրաւորին և ուրիշ՝ ի ուամկօրէնին. այսպէս Ներացին իր բժըշկարանին մէջ կ'ըսէ. « Հալեմազ, և այլ ուամկը Անդմասեն, և Հայք Բարսակ ասեն ։ Իսկ Հնորհակին աւելի զանազանէ Ցիլոցք ուամկօրէնն և Հայոցանք գրաւորն. այսպէս մասնէ լեզուի մէջ ալ քիշշատ նոյնափակ բառեր յանանա կը տեսնուին, մանաւանդ յունին ու ատիմն մէջ, որոնց յետինը ունի այժմ իրեն ուամկօրէնին ալ, որ նմանապէս գրաւոր եղած լեզուներ են:

Միւս զանազանութիւնն կը կայանայ բառերը կրճատելու, յապաւելու, ծովուկելու, որուն ոչ երբէք մատենազիրն կրնայ հնազանգիր. զոր օրինակ այրնել (առնել) զորդուկ (ուղղորդ), և ասոնց նմաններն, զորս անհամար կրնաս գտնել վերջին գրոց մէջ սկըսեալ այս գարերուս քանի մը մատենազիրներէն: Եւ բուն իսկ ուղղագրոյն խօսելով, արզի ուամկօրէնն է խանգարում գրաւորական բառերու, բաց ի այն բառերէն որ ցարդ իսկ յատակ մնացած են 'ի բերանս ուամկին, ինչպէս գործեաց ու կենդանեաց անուններ, և այլ նմանք: Ասոնք ահա համարիմք մեր գրաւորի և ուամկականի զանազանութիւնն է խանգարում գրաւորական բառերու, բաց ի այն բառերէն որ ցարդ իսկ յատակ մնացած են 'ի բերանս ուամկին, ինչպէս գործեաց ու կենդանեաց անուններ, և այլ նմանք: Ասոնք ահա համարիմք մեր գրաւորի և ուամկականի զանազանութիւնն է խանգարում գրաւորական բառերու, այն պէտք չի լին բայց անիմանալի կ'ըլլաց ուամկին: Ասոր պատճառն ինչ է. թէ որ ամեն մատենազիրք հաւասարապէս ուամկէն փոխ առնուին լե-

Բայց նոյն իսկ գրաւորն գիտելով այն

ալ շատ անդամ գարու մէջ փոփոխութիւն կ'երեցընէ բասից առևմանը և այն բառն որ սոկեղէն գրականութեան ժամանակ ուրիշ բան կը նշանակէր, հետեւել զարու ց մէջ այն նշանակութիւնը ըստնի ինչպէս վնաս, եղեան, մնանչել, ապարակ բառուերն, և այն ու կ'եղէն դարսուց թարգմանից և գրիշը եղեան ու մեղանձել կը գործածեն ինչպէս հիմա կ'ըսենք՝ վնաս չարիք մը հասցընել մէկուն. կում նիւթական վնաս, տոյժ մը՝ զօր կը կրէ մէկը. իսկ ընդհակառակն վնաս կը գործածեն փոխանակ ըսելու եղեան, չարիք, ոճիր. և աղարտիկ շատ անդամ մէկը մեղադրել պախարտակնլ; Այս յայտնի տեսնուեցած որ քայլի այ առակերէնն ապդեցութիւն ըրած երեւայ ՚ի գիրս բառից առևմանը, սակայն կին նախնեաց գործածութիւնը շատ անդամ աւելի արմատական առումն է բառից, իսկ հետեւեալ

դարուց մէջ ունեցած նշանակութիւնը աւելի ածանցեալ ու բնական փոխանցման եղանք:

Այս ալ խոստովանելի է որ աւելի բնական կը գրուի ներկայ ու կենդանի լիզուով, սակայն գրաւորն ալ մշակուելով ու զարգանալով կրնայ մօտենալ ներկայ գաղափարաց. ասոր համար հարկ չէ դարու մը, զոր օրինակ հինգերորդ կամ թիսկեղէն դարու, մէկ գրիք միայն բացատրութեանցը զմցյելով ստիպել զգրովն որ միտքը ճնէ, բոնազատէ չմտածելու ներկայ ու արդի մերժամանակի բացատրութիւն մը, բսելով թէ հինգերորդ գարու գրինանց մէջ այնպիսի բացատրութիւն չի գտնուիր. թէ որ այս է շարագրել լեզու մը, ապա աւելրոդ է մատենագրաց կարգ դնեն այն անձինքն կամ գրեանքն որք հինգերորդ գարէն վերջ շարադրուած են.

ՏԵՂԱԳՐՈՒԹԻՒՆ ԽՈՏՐԶՐՈՅ

Ա.

ԴԻՐՔՆ ՈՒ ԲԵՐՔՆ

Եթէ քաղցը է հայրենասէր անձի մը հայրենեաց ամեն մէկ նշանարն և նշմարը, կը յուսանք չի ձանձրանար հայասէր ընթերցողն ալ ձգելով իր ու շաղրաւթիւնը մինչև ՚ի յետին սահմանս Հայոց, դէպ ՚ի կողմանս արեմտեան հիւսիսոյ, Տայոց գաւառին արեմտեան եղերքներէն ալ անդին: Հօն յիրաւի պիտի շտեսնայ հնաբույզ ու հետազօտ միտքն իր փափագանաց համեմատ հնութեանց յիշատակներ, բայց և ոչ բոլորովին մոտադրութեան անարժան տեղ մը, հանդիպելով շատ մը հետափրբական առարկաներու, որոց ստուգութեան ապացոյցներն մեծաւ մասամբ անցիշտակ ժամանակաց թանձր ամպերու տակէն հազիւ կը նշմարուին:

Այս մեր հրամիրանաց տեղն է խոտ Պրակ 4.

ուջուր կամ խոտրջուր և կամ աւելի ուղիղ խոտրջուր, գուտ հայաբնակ վիճակն, որ իր անունը առած է միջէն անցնող գետոյն արտաքոյ կարգի ծամածուռ ողորտապոտյան ընթացքէն. թէ և շատ ոմանց խոտուջուր ըսելն ալ անյարմար չէ, իրը թէ այս երկիրն բնութեան ուրիշ շատ բերբերէ զրկուած խոտ ու ջուր միայն ըլլան իր ճոխութիւնքը. բայց իրօք ամենսէին յարմարութիւնն մը չկայ. վասն զի հօն եղած խոտն ալ զրեթէ համեմատական է տեղոյն որ և է անարդասաւորութեան, և ոչ թէ արտաքոյ կարգի առատութեամբ, ինչպէս է անուան միւս մասը ջուրն :

Այս վիճակս ինչպէս ըսինք, Տայոց աշխարհին արևմուեան կողմերը կ'ընկնայ, չորս կողմանէ ըրջապատուած բարձրագագաթ ու անտառախիտ լեռներով. արևելքէն ու հիւսիսէն պատած է չարկերուց Մարով ըստ բնկաց կոչման, որ են Պարխարու լերանց մասեր, ուր քաջութեամբ պատերազմեցաւ Հըմայեակ Մամիկոնեան եղբայր Ս. Վար-